

ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ

Եօթը բլուրներուն վրայէն գիշերը
իր պայծառութիւնը կ'անցընէ թունա-
ւոր չեղըի մը պէս ու կը կաղկանձէ:
Հո՛վ կայ: Չորակներուն խորը տունե-
րը անհետացեր են անհիմն զրոյցներու
պէս սա կողկողաձայն մութին մէջ ուր
հո՛վ կայ: Ա՛հ կայ, ա՛հ կայ: Պողպատէ
դամերով բուքը կը սանտրէ մահաշունչ
ծառուղին: Պողպատէ դամերով բուքը
կը սկրդէ սառած լորձունքը որ պարար-
ւած քաղաքը ծածկեց: Ընկլուզումներ,
ուրացումներ եւ հոնչիւն: Առժամաբար
կրօնքները վար կ'առնեն իրենց ցուցա-
մատը՝ մինարէն, զանգակատունը: Ա-
նիրա՛ւ, անիրա՛ւ զառիթափեր: Գերեզ-
մանաքար մը կը տապալի յանկարծ եւ
խոչոր փաթթոցը կ'անջատուի կայծե-
րով: Ընդելուզուած ու ոսկեզօծ տառե-
րուն վրայէն մոռացումը կը հոսի վար,
մոռացումը կը սառի: Այս բոլորը այս-
պէս է, այս բոլորը այսպէս կ'ըլլայ եւ
յետոյ կը վերսկսի: Ա՛հ կայ:

Տղան կը յանձնուի զառիթափին՝
հաւասարակշուութիւնը խածած: Զառի-
թափը կ'իջնայ արագօրէն եւ ցնցումնե-
րով: Կրունկները կը մխրճուին պայթող
գօղօշներու մէջ եւ խճաքարեր վատօրէն
կը խուսափին: Ծունկերը կը գողան սա
ահարեկած տղուն, սա լքուած տղուն:
Ան կ'իջնայ վերջապէս նոճիի մը ոտքին
ու կը հեւայ: Գլուխը կը յանձնէ ստուե-
րին պահպանութեան ու կը հեւայ: Շու-
քերը կը ծածանին պատուած գրօշնե-
րու պէս, քանի որ կայ, զալարատանջ
բուք կայ: Տղան կը ջանայ հանդարտիլ,

կը ջանայ արհամարհել ականջներուն
խժլդուքը եւ կը կծկուի, կը պղտիկնայ,
մորթին ծակերը կը դոցէ: Կը սպասէ
շնչահատ ու խոռով: Աչքերը կը յամառին
չգոցուիլ, կը յամառին շտեսնել խաղա-
ղութեան եւ բերկրութեան այն բնանը-
կարները զորս երեւակայութիւնը կը
տքնի պարտազըրել: Խիթեր կուգան ա-
մէն կողմէ: Մեռելի ձայն մը լսուեցաւ:
Ճիշդ մօտիկէն ոգիի մը ձայնը լսուե-
ցաւ: Կարծէք հողէն, կարծէք նոճիին
բունէն ելլող անդրաշխարհային ձայն
մը լսուեցաւ.

— Ատնա՛ն, ի՛մ Ատնան...

Տղուն էութենէն անցան ժանգոտ
կեռեր որոնք սառած կաղկանձիւններ
էին: Գաղ ձայնը խարխափեց, յորձան-
քի մը պէս դարձաւ նոճիին շուրջ, զօրա-
ցաւ ու ըսաւ.

— Ատնա՛ն, ի՛մ Ատնան. Ես քեզ
վնտուեցի երկարօրէն ու չգտայ: Շրջե-
ցայ ամէն կողմ ու չնստայ: Քեզ հար-
ցուցի Աքեւելքին, բայց Արեւմաւաքին
ալ: Ատնա՛ն, ի՛մ Ատնան. յուսացի քեզ
գտնել այն պատուհանին առջեւ որ թէեւ
փոքրէ ու գոց բայց որ երկինք կը նայի:
Եւ ահա որ քեզ կը գտնեմ նոյն փոքր ու
գոց պատուհանին գուրսի կողմը, եւ
դուն զէպ ի բանտ կը նայիս: Ատնա՛ն,
ի՛մ Ատնան. Ես ուզեցի քեզ գտնել այն
ճամբուն վրայ որ երեք անգամ կը բարձ-
րանայ՝ հոգ չէ թէ տեղ մը չի տանիր:
Եւ ահա որ քեզ կը գտնեմ ճամբու մը
վրայ որ թէեւ տեղ մը չի տանիր բայց
որ երեք անգամ կը ցածնայ:

Ստուերին մէջ կծկտած տղան ըստու կափկափելով.

— Ես... Ես... Ես չեմ...

Եւ իր ձեռքերը բսին՝ «Ես Ատնանը չեմ»:

Եւ իր աչքերը բսին՝ «Ես Ատնանը չեմ»:

Զայնը շարունակեց վտանգաւոր գիշերին մէջ ուր հով կայ.

— Դուն կը պառկիս կռնակի վրայ, ապասելով որ հրաշք մը քու լրուած միւսիրդ հողին տակ զրկէ եւ քնանաս: Այլ եւս միայն մեռնիլ կ'ուզես եւ զգացումներդ ծալլելով կ'իջնես անարդար զառիթափեր: Այլ եւս միայն մեռնիլ կ'ուզես եւ ծունկի վրայ քալելով կ'իջնես լարձուն զառիթափեր: Այլ եւս միայն գիշեր կ'ուզես, կ'ուզես քուն, անվերջ քուն: Ո՞վ Ատնան, բոլոր շուկաներուն վրայ ծախու ելած ողնասիւներդ տեսայ: Բուրոր շուկաներուն վրայ ծախու ելած թիւինը, թիւ տասներեք, թիւ տասներեց սիրտերդ տեսայ: Իսկ վերջինը՝ քսանը հիսկ տարեկանի սիրտդ՝ յափշտակեցին ձեռքէ ձեռք: Ո՞վ Ատնան, ի՞մ Ատնան...

Յուսահատ տղան կափկափեց ըստուերին մէջէն.

— Իմ... անուն... Համբար...

Եւ իր ձեռքերը բսին՝ «Իմ անունս Համբարձում է»:

Եւ իր աչքերը բսին՝ «Իմ... անունս Համբարձում է»:

Ողիին ձայնը շարունակեց վտանգամբաւ գիշերով.

— Ատնա՞ն, ի՞մ Ատնան. քեզ փրնտուեցի երկարօրէն ու չգտայ: Շրջեցայ ամէն կողմ ու չգտայ: Որովհետեւ զուն ոչ կենդանի էիր եւ ոչ մեռեալ: Ան որ միայն մեռնիլ կը ցանկայ, ան ոչ կենդանի է եւ ոչ մեռեալ: Գիտցիր որ գեռ կան արձանագրութիւններ զոր չես քակած: Դեռ կան պրկուած զսպանակներ

որոնց չես դպած: Բա՛ց, բա՛ց կապանքները: Գիտցիր որ յոյսը կը ծնի լուսաւոր ձամբէն, յոյսը կը ծնի մթին ձամբէն: Յոյսը կը ծնի քրքիջի մը մէջէն, յոյսը կը ծնի հեկեկանքի մը մէջէն: Ես եկայ ու մեկնեցայ, բայց ան միշտ կ'ոստոստէ զիրար սեղմող ձեռքերու գորովին հետ: Ես եկայ ու մեկնեցայ, բայց ան միշտ սութեանդ մէջէն: Ամէն անկիւնագարձի՝ յոյսը ծնաւ ու երեւցաւ բոլոր անոնց որոնք երկու աչք ունէին: Եւ անոնց՝ որոնք միականի էին: Եւ անոնց որոնք չիւ էին: Եւ անոնց՝ որոնք կոյր էին: Բայց գուն ոչինչ տեսար, Ատնա՞ն, ի՞մ Ատնան: Այն որ միայն մեռնիլ կը ցանկայ, ան ոչ կենդանի է եւ ոչ մեռեալ:

Տղան աւելի սեղմուեցաւ նոճիի բունին եւ ըստ.

— Իմ անունս Համ... Համբարձում է: Ես քեզ... չեմ...

Եւ իր ձեռքերը բսին՝ «Ես քեզ չեմ մանչնար»:

Եւ իր աչքերը բսին՝ «Ես քեզ չեմ մանչնար»:

Պաղութիւնը հեւաց ու ձայնը շարունակեց սոյլերով.

— Անել փողոցներ շինուած են որպէս զի յոյսը աւելի շուտով դայ: Նամակներ մնացած են անպատասխանի, որպէս զի յոյսը աւելի ուժով դայ: Բուրո՞ր, բոլո՞ր սիրելիները մեկնած են անվերադարձ՝ որպէս զի յոյսը դայ: Կը յիշե՞ս, ծագող արեւը իր ճառագայթները նախ մեր փողոցին մէջ կը նետէր, եւ քիչ յետոյ՝ ձերինին մէջ: Կը սէինք թէ անկողնէն ելլող արեւը իր տարատը կը հազնի: Որքա՞ն կը խայտայինք մեր գեղափայլ զարթօնքի պահուն: Բայց կը աեսնես որ ապագայի մասին յուսալից ըլլալը աղջամուղջին մէջ միայն արժէք ունի: Դժրազդաթեան մէջ միայն առաւելութիւն է:

Աստնա՞ն, ի՞մ Աստնան. ոչ մէկ ճառագայթ կ'իյնայ շրմներուդ, մինչեւ որ երկինք չնայիս: Ոչ մէկ ջերմութիւն կը բարձրանայ հողէն, մինչեւ որ չդադրիս ծնկաչոք մնալէ:

Ինքն իր վրայ պլորուած տղան կմկմաց.

— Իմ անունս Համ... Համբարձումէ: Դուն զիս ուր... ուրիշին հետ... կը շփոթես...

Զայնը շարունակեց վտանգաւոր գիշերով.

— Աստնա՞ն, ի՞մ Աստնան, քեզ փընտուեցի երկարօրէն ու չգտայ: Աւզեցի քեզ տեսնել այն ճամբուն վրայ որ երեք անգամ կը բարձրանայ, հոգ չէ թէ տեղ մը չի տանիր: Եւ ահա որ քեզ կը դանեմ ճամբու մը վրայ որ թէեւ տեղ մը չի տանիր, բայց որ երեք անգամ կը ցածնայ: Դուն այլեւս միայն մեռնիլ կ'ուզես, որովհետեւ պարտուեր ենք աներեւակայելի ջախջախումով: Դուն այլեւս միայն յուսաբեկումը կը ճանչնաս, որովհետեւ ջախջախուեր ենք անխոստովանելի պարտութեամբ: Բայց դուն յուսա՛, իմ Աստնան: Մեր հայրենիքին ընդերքէն ըմբոստ ճիշը բարձրացաւ, ու դուն յուսա՛: Գրոհի մեր առաջին օրերուն իսկ ինկայ՝ ու անկէ ի վեր քեզ հարցուցի Արեւելքին բայց Արեւմուտքին ալ: Կ'ուզէի ըսել՝ Ելի՛ր դուրս ըստուերէն, Ելի՛ր վեր զառիթափէն, Ելի՛ր...

Զայնը հալեցաւ, ճայնը նուազեցաւ: Այն որ կուգար ճիշդ մօտիկէն, կործէք հողէն, կարծէք նոճիին բունէն, հեռացաւ անհունօրէն: Մօտակայ թիթեղի կտոր մը հովին դէմ կրկնեց նոյն ճոնչոցը — «Եազը՝ մի քուռա. Եազը՝ մի քուռա»:

Տղան մնաց հոն ուր որ էր, այնոէս ինչպէս որ էր: Դեռ երկարօրէն զողը

շրջագայեցաւ իր մէջ, ցնցումներով, քմահաճոյքով: Ծալուած մէկ ցուցամատը ակուներուն մէջ առաւ տղան եւ բաւական ատեն կրկնեց նոյն վանկերը. «Իմ... իմ անունս Համ... բարձում է: Դուն զիս... կը... կը շփոթես... չեմ ճանչնար...»:

Ծառուզիին մէջ եռակայմ նու մը ընկղմեցաւ՝ կոտրող ճիւղերու ճարճատիւններով:

Հարթ - տափարակ: Աչքդ առածին չափ դաշտագետիններ՝ ուղիղ, միօրինակ: Փոռւեր է քաղաքակրթուած հողը իր ոռոգումներով, իր գիտական բերքերով: Կանաչի եւ գորշի բոլոր երանդները պառկեր են կողք կողքի կանոնաւոր քառանկիւններու մէջ: Կանոնաւոր քառանկիւնները կը նմանին մեծ կարկըտաններու, կը նմանին արեւելեան խեղճուկ բազմոցներու: Եւ հարթ, եւ տափարակ: Քանի մը անակ եւ գղեակ մը՝ որ կը հալի երեկոյեան մթաստուերին մէջ: Հեռո՛ւն, հեռո՛ւն կայ երկար երիշը անտառին որ սեւցաւ: Երկինքը իջաւ վար, թանձրացաւ չափէ դուրս, կորսըւղ արեւը մը բուտեց ու անուանարկեց՝ եւ սպառնաց: Փոթորիկ մը կը մօտենայ: Յանկարծական լուռթիւն: Եւ խոր:

Տղան նստեր է խնձորենիի մը տոջեւ ու կը նայի գետակին: Ան կը հոսի դանդա՞ղ, դանդա՞ղ, դանդա՞ղ: Զի հոսիր: Շուրջի թուփերը կեցած են իրենց մէկ ոտքին վրայ, եւ կը սպասեն շունչը բոնած մթնոլորտին պէս: Ոչ մէկ ճիւղ կը շարժի, ոչ մէկ աղմուկ կը բարձրանայ: Զկայ որ բարձրանայ: Զուրը մութ է եւ չարաշուք, քանի որ մոայլ երկինքը թմբուկի մը կաշին կը պրկէ հերսոտ նուազածուի մը նման, եւ սուրճը կը թափէ:

Տղան նստեր է խնձորենիի մը տո-

ջեւու կը նայի գետակին։ Նստեր է մինակ, միս — մինակ, պարտասած, յողնաբեկ, անդամները ջախջախուած։ Իր արիւնոտ արեւելքէն եկաւ մինչեւ հոս, ծայրագոյն արեւմուտք։ Բերին մինչեւ հոս, ծայրագոյն արեւմուտք։ Քաղեց մինչեւ հոս, ծայրագոյն արեւմուտք։ Նստեր է մինակ, միս—մինակ։ Կոպերը կ'իջնան, կը ծփան ու կ'ուզեն պառկիլ գետնին վրայ։ Ահարեկիչ փափսուքներ կան յօնքերուն տակ, եւ աղմուկներ՝ զլիսին մէջ։ Գլխին մէջ կան հարուածներ «զոնբացէք»ի։ Զայն մը բարձրացաւ գետափէն, խնձորենիէն կամ հողէն։ Ուգիի մը ձայնը, անդրաշխարհային ձայն մը.

— Ժագօ՛, ժագօ՛...

Երբե՛ք, երբե՛ք չհաւատաց։ Զուզեց բնաւ հաւատալ։ Ցցուեցաւ ոտքի, զիտեց չորս կողմը, վերը, վարը, եւ փնտուց արձագանգներ։ Պոռաց — «Ո՞վ է ան»։ Արձագանգը չըստւ «ի ան»։ Զարհուրեցաւ ու փախաւ՝ որովհետեւ ձայնը կը կրկնուէր միշտ։ Կեցաւ։ Ականջ տուաւ։ Կրկին փախաւ։ Հասաւ երկրորդ կամ ութերորդ վտանգաւոր ծառի մը մօտ, ուր կոտրած անիւ մը կար, ինչպէս նաեւ ձուկի աղ մը։ Կամ չկար։ Նստաւ այնտեղ ու հեւաց։ Զայնը կրկնեց տուաջուան պէս իր աներեւոյթ աշխարհէն։

— Ժագօ՛, ժագօ՛...

Համակերպէ՛։ Երկինքը իր մութսպանալիքը քաշեց համակերպողին զլիսուն վրան ալ։ Աւելի թանձրացաւ, լոռութիւնը կրկնապատկուեցաւ ու ձայնը սկսաւ խօսիլ մեղմ, քաղցր ու փափուկ։

— Քեզմէ՛ բաժնուեցայ վտանգաւոր գիշերին մէջ։ Գիտեմ թէ երրոր այլեւս մեր խրամը չվերապարձայ, զուն զիս փնտուցիր, պատուական ժագօ։ Եր-

որ այլեւս չվերապարձայ, գիտեմ թէ ականջներդ ցցեցիր ու մտիկ ըրիր հեռաւոր հոնչիւնները երկու խրամներուն միջեւ ինկած վիրաւորներուն որոնք չէին կրնար քաշկոտուիլ։ Մտիկ ըրիր եւ իմ անունս պօպացիր։ Գիտեմ թէ այդպէս ըրիր, առանց տեղեակ ըլլալու որ իմ անդամներս տարտղնուած էին պատառ պատառ։

«Քեզմէ՛ բաժնուեցայ վտանգաւոր գիշերին մէջ։ Յօշոտուեցայ ակնթարթի մը ընթացքին ու այլեւս բա՛ն չգիտցայ։ Բայց քեզ կը ճանչնամ, ուոն վեց ժագօ, եւ գիտեմ թէ փնտուցիր զուն զիս։ Ցեխերուն մէջ նստած՝ ծխամորձդ խածիր եւ մայրիկիս գրեցիր — «Չեռքէն թեթեւ մը վիրաւորուած է»։ Գիտեմ թէ այդպէս ըրիր, քանի որ մենք այդպէս ըրինք մէջէնին համար, երրոր անոր աղիքները դուրս ինկան։

«Քեզմէ՛ բաժնուեցայ վտանգաւոր գիշերին մէջ։ Եւ անմիջապէս որ կեցայ՝ քեզ փնտուցի ցեխերուն մէջ, բոցերուն մէջ։ Քեզ փնտուցի այս թէ այն կողմը, կարմիր խաչերու տակ, վշաթելերու ետին։ Ժագօ, ժագօ, քեզ ի՛նչ ըրին, իմ ժագօս։

«Քեզմէ՛ բաժնուեցայ վտանգաւոր գիշերին մէջ։ Եւ հիմա զարձեալ քեզ կը գտնեմ վոթորիկին տակ, սպառնալիքին տակ, միս—մինակ։ Ես զողացի քու պայծառ աչքերուդ համար, քու մաքուր ակնարկիդ համար։ Քեզ ի՛նչ ըրին, իմ ժագօս։

Լուսեցան փոթորիկին առաջին եւ հեռաւոր թաւալումները։ Զուկի աղը կարձէք մեծցաւ, տղան շրջապատեց, եւ բաղմապատկուած անխւները սկսան դառնալ։ Թուչուն մը փախաւ շատ ցածէն եւ ահարեկած տղան կմկմաց արգահատելի ձայնով մը։

— Իմ . . . իմ անունս Համ . . . բար-

ձում է : Ես . . . ես . . .

Շրթները գեռ կ'ուզէին ըսել - «Ես Փափօն չեմ» :

Հեւքերը գեռ կ'ուզէին ըսել - «Ես Փափօն չեմ» :

Բայց ձայնը շարունակեց միշտ մեղմ, միշտ քաղցր, միշտ փափուկ.

— Քեզմէ բաժնուեցայ վտանգաւոր գիշերին մէջ : Դողացի քու պայծառ աչքերուդ համար, քու աղնուական հոգիիդ համար : Որովհետեւ գլխէի թէ անոնք զայրագնած էին, խելագարելու չափ զայրագնած : Զարդեցին մեզ : Երէցները ջարդեցին մեզ, Փափօն հազարներով, միլիոններով, անասուններու պէս և աւելի խժդութեամբ : Այս սպանդին չկրցաւ գէմ դնել ոչ մէկը այն գաղափարներէն որոնց նուիրուած էինք աղետէն առաջ : Ամէն ինչ որ գեղեցիկ էր, բարձր էր, դատապարտուեցաւ լուսաթեան, անշարժութեան : Աւզեցին մեզ անբանացնել զինւորականութեան պողպատէ ճիրանին մէջ եւ խլացուցիչ որոտումին տակ ոմբակոծութիւններուն : Եւ մենք մեր ակրաները կրծտեցինք խուլօրէն, ատելով ամէն բան, ամէն բան : Իմ տխո՞ւր Փափօն :

Տղան կմկմաց .

— Իմ . . . իմ անունս Համ . . .

Շրթները գեռ կ'ուզէին ըսել - «Դուն զիս կը շփոթես ուրիշին հետ» :

Բայց անդրաշխարհային ձայնը շարունակեց նոյն քաղցրութեամբ .

— Քեզմէ բաժնուեցայ վտանգաւոր գիշերին մէջ : Երբ մեր հոգիները կը յորդէին քինախնդրութեամբ, ատելութեամբ : Անկէ յետոյ քեզ վինտեցի ցեխերուն եւ տողանցքներուն մէջ : Քեզ վինտեցի վիրապատումներու եւ նոյն իսկ պատուանշաններու տակ : Բայց քեզ վինտեցի մանաւանդ գնդակահարուածներու ցիցերուն վրայ : Փափօն, իմ

արի՝ Փափօն, երբոր վերջապէս քեզ գըտայ, դուն դարձեալ քէնոտ ու դժբաղդ ես, դուն դարձեալ փոթորիկին տակն ես :

«Սպանդանոցներ կան՝ նեխութեամբ չնչահեղձ. խուցեր կան՝ մելամաղձոտութեամբ ծանրաբեռն. բերաններ կան՝ դայթակլութեամբ գարշահոտ. ցանկութիւններ կան՝ յոզնած, բորբոսած. անցեալներ կան՝ մշուշով խխում : Նեխութիւնը կը կոչուի ատելութիւն, մելամաղձոտութիւնը կը կոչուի ատելութիւն եւ բորբոսը կը կոչուի նմանապէս : Փափօ, Փափօ, թո'զ ծերունիներու հանդէպ ունեցած ատելութիւնդ եւ քու լապտերդ վառէ : Լուսուրէ՛ գարձեալ ուղիղ : Սիրէ՛, Փափօ :

«Քեզմէ բաժնուեցայ վտանգաւոր գիշերին մէջ : Գիշերին մէջ պիտի մնաս դարձեալ եթէ ուզես հասկնալ, եթէ ուզես տեսածդ բացատրել, մտածել եւ խոկալ : Սիրէ՛ նախ, Փափօ : Այն որ թունալից է եւ այդպէս կը մնայ՝ որովհետեւ ցեխուու ու խաւար կայ՝ շուրջբոլորը, ան չպիտի սիրէր երբոր նոյն իսկ ապրէր էլուուատօ : Կամ եթէ սիրէր իսկ՝ զինքը չպիտի օծէինք փեսայ : Անհրաժեշտ չէ մեծ ըլլալ, բայց միշտ կարելի է սիրել : Սիրէ՛ գործելու համար, յառաջանարու համար, սիրէ՛ ինծի համար, սիրէ՛ սիրելու համար :

«Քեզմէ բաժնուեցայ վտանգաւոր գիշերին մէջ : Կաշկանդեցին մեր արքան, գաշունահարեցին մեր բարի արքան : Բայց որպէս զի անդամ մը եւս այդ երաժշտութիւնը զանես, պէտք է ստղետակէն աւելի վեր ելլես, պէտք է ինձորենիէն աւելի բարձրանաս : Նայէ՛ երկնքին : Երկինք մը որ սեւ է, երկինք չէ : Պէտք է աւելի վեր ելլես քան փոթորիկը : Փոթորիկները միշտ զետնաքարը են : Անոնք կ'ուզեն քանդել ինչ որ չհասկցան : Դուն լապտերդ վառէ՛, իմ

Ժագօս: Ան չի կրնար մարիլ բարձունքին վրայ, վե՛րը, վե՛րը, համբոյրին մէջ, եղբայրացումէ մը վերջ։ Փոթորիկները միշտ գեանաքարշ են, ժագօս Անոնք կը քանդեն, կը տարտղնեն, կը ցրուն, բայց միշտ, միշտ կը փոխեն։ Միայն ճամբայ մը կայ որ կը մնայ այնպէս ինչպէս որ էր։ Ծիրանի գօտին, եւ դեռ ինչ որ լոյս է ու կը քալէ։ Ժագօս, ժագօս, քեզմէ բաժնուեցայ վատանդաւոր գիշերին մէջ, բայց յաղթենք թէ պարտուինք, դուն վառէ՛, դուն վառէ՛...

Զայնը հալեցաւ, հեռացաւ, նուաղեցաւ։ Ան որ կուգար գետափէն, կարծէք խնձորենիին բունէն, քաղցրութեամբ նուաղեցաւ։ «Դուն վառէ՛»ն նախեղաւ «քուրուառէ՛», եւ յետոյ ցնդեցաւ։

Թափանցող զովութիւն մը տիրեց։ Յայտնի է թէ անձրեւը ինկած էր ոչ շատ հեռուն եւ թեթեւ հով մըն էր ելած։ Թուփերը իրենց երկրորդ ոտքը վար էին տոած հովին դէմ։ Երկինքը կը բացուէր մէկ անկիւնէն եւ իր թաւալումները հետզհետէ կը խունային։ Գիշերը կը մօտենար։

Տղան երկար ատեն մնաց հոն ուր որ էր, այնպէս ինչպէս որ էր։ Կկզած՝ խնձորենիին տակ։ Այն առաջին խնձորենիին՝ ուրկէ երրեք չէր հեռացած, երրեք չէր փախած, չէր իսկ ցցուած ոտքի։ Շրթները ատենը անդամ մը շարժեցան, բայց ոչինչ լսուեցաւ։ Դողը հետզհետէ մեղմացաւ երրոր զանդակները պատմեցին խորհրդաւոր բաներ։

Տղան ըստաւ - եթէ մարդ չպիտի ճանչնամ, ինչո՞ւ ոգի ըլլամ։

Երկար ատեն վերջ կկզած տղան դարձեալ ըստաւ - Յոյս եւ Աէր։

Ապահովաբար այս երկու բառերը իր մէջ երկարօրէն կրկնուեցան, քանի որ տղուն իրանը ցցուեցաւ, շտկուեցաւ։ Եւ անցա՛ւ, անցա՛ւ, անցա՛ւ։

Զանգակները պատմեցին խորհրդաւոր բաներ, եւ յետոյ լսեցին։ Լոեցին՝ որովհետեւ երկու մեծ ագուաներ այդ բաներուն վրայէն խոչոր խաչ մը քաշեցին՝ կոկալով։

Տղան ըստաւ - Աշխարհի մէկ արեւելեա՛ն մասին համար . . . եւ անոնցմով՝ որոնք իրենց էութեանը մէջ կը կրեն աշխարհի արեւելեա՛ն մէկ մասը . . .

Յետոյ կանդնեցաւ։

Յետոյ կանդնեցաւ քարին վրայ, ջուրին եղերքը, եւ բազկատարած աղազակեց գէպ ի երկինք, պաղատեցաւ հոգիէն ժայթքող յորդ վանկերով, աննկարագրելի բարձրացումով։

— Ո՞վ Աստուածդ իմ, Աստուածդ իմ, նայէ՛ թշուառականներուս, գթա՛ այլեւս մեզի։ Մինչեւ ո՞ւր, մինչեւ ե՞րբ այս ճամբան։ Մինչեւ ո՞ւր, մինչեւ ե՞րբ այս պատիժը։ Այլեւս վերցո՞ւր, վերցո՞ւր մեր վրայէն անէծքը։ Հըեա՛յ Աստուած, աղերս գէպ ի քեզ չէ որ կը բարձրացնեմ։ Գիտեմ թէ սա բոլոր խաչակիր ազգերը, բոլոր եղբայրասպան եւ թշուառական ազգերը ամէնքն ալ իրենց խոսքը կուղղեն քեզ, իրարու հակառակ, իրարու գէմ, հակառական։ Եւ դո՛ւն ալ չես զիտեր ինչպէս շարժիլ, որո՛ւն երթալ, զո՞վ թեւարկել։ Աղերս կուղղեմ քեզի՛, Հայոց Անահիտ, գեղափայլ, աստուածիմաստ Անահիտ։ Ի՞իր կրկին հօտիդ մէջ, փառքդ զեղո՞ւ Հայորդիներուն վրայ, գրաւէ՛ դարձեալ քու թափուր բաղինդ, ո՞վ չընորհագեղ Անահիտ։ Դի՛ր, դի՛ր լուսապակիդ մեր ցնցոտիներուն չուրջ, մեր տկարութիւններուն, մեր ուրացումներուն չուրջ։ Այս՛, սէրը նուազած է մեր մէջ, բայց չէ անհետացած։ յոյսը նուազած է մեր մէջ, բայց չէ ցամքած։ Սիրազեղ Անահիտ, չո՞ղ մը, չո՞ղ մը միայն ճաճանչէ՛ եւ մէնք պիտի ցցուինք

կրկին անճառելի արշալոյսին մէջ՝ պիտի յառնենք կրկին, որպէս թէ համբուրուած ըլլայինք ամենազօր յարալէզներէ։ Շո'ղ մը միայն ձաճանչէ՝ եւ մեզ ժողուէ՛ բոլոր ծովեզերքներէն, բոլոր ճամբաներէն ու բանտերէն, բոլոր լեզուներէն։ Տե՛ս, տե՛ս թէ մինչեւ ո՛ւր միբանուած է թունալից շամփուրը, եւ այն ալ՝ մեր կոնակէն։ Մահամերձ ենք, Աստուածդդ իմ, Աստուածդդ իմ։ Շտապէ՛, աճապարէ՛, ըրէ՛ ինչ որ կ'ուզես, ինչ որ աստուածները սովոր են ընել երկինքին մէջ, եւ հասի՛ր մեզ օգնութեան։ Իսկ եթէ կը պահանջես որ նախ մե՛նք սկսինք, նախ ե՛ս սկսիմ, ո՛վ Անահիտ, կը խոնարհիմ քու առջեւ։ Օ՛ անհունօրէն, անհունօրէն դառնացած է իմ հոգիս, բայց պիտի սիրեմ։ Անյատակ անյուսութեան մը մէջ ենք զլորուեր, բայց պիտի յուսամ։

Շունչ առաւ։ Զարմանալիօրէն բաց՝ աչքերը կը խուզարկէին, կը թափանցէին երկինքը ուր զիշերը կ'իջնար։ Հեկեկանք մը կար տղուն կոկորդին մէջ։ Կոկորդէն աւելի լայն հեկեկանք մը։ Շարունակեց.

— Եւ ես կ'աղաղակեմ գէպ ի սքանչելին։ Եւ ես կը պաղատիմ անոր՝ որ երկրուագելի է։ Անոր՝ որ մեծատուններուն մէջն միակ սիրելին է։ Ո՛վ Տէր, ճշմարտութիւն ունիս զուն, բայց այնպէս մը ըրէ որ ճշմարտութիւնդ վաստակաւոր ըլլայ։ Ոյժ ունիս զուն, բայց այնպէս մը ըրէ որ ոյժդ վաստակաւոր ըլլայ։ Ես պիտի սիրեմ, ես պիտի յուսամ, բայց ո՛վ քաղցրութիւն, ո՛վ վասնահեղ Անահիտ, այս օտար հորիզոններուն մէջ։

Զայն մը ըստւ։ «Իմ անունս Անահիտ չէ։ Դուն զիս ուրիշին հետ կը շփոթես։

Համբարձումը։

Համբարձումը։ Հէ՛՛ Սկսու վազգվել։ Դիտել։ Հոն։ Ասովին։ Վազվել։ Ամայութիւն։ Պարապ, պարապ, ամբողջ պարապութիւն։ Երբոր տղան աղաղակեց, հարցուց, պօռաց աներեւակայելի ճիշերով, նոյն ձայնը կրկնեց իր աներեւոյթ աշխարհէն — «Իմ անունս Անահիտ չէ։ Ես քեզ չեմ ճանչնար»։

Լեղապատառ վախուսա։ Տղան պիտի խելազարէր։ Աչքերը՝ այսպէս։ Չեռքերը՝ այսպէս։ Յետազարձ ակնարկներ։ Գողգղացող անդամներ։ Ծամածուռ բերան։

«Երգեօք մեռա՞ծ եմ, արգեօք ե՞ս ալ մեռած եմ»։ այս եղաւ իր մտածումը եւ սկսու միսերը կամթել, եղունգները մխրձել զիստերուն մէջ։ Քանի որ կրցած էր ոգիներու հետ խօսիլ, քանի որ ճիշդ իր պատասխանները տուած էր անդրաշխարհային ձայն մըն ալ, կը կարծէր թէ ինքն ալ կ'ապրի անդէնականին մէջ։ Ահաւոր ու լեղապատառ՝ կը վախչէր լայով, պօռալով։ Կը սայթաքէր ու կը դարնուէր կոճղերու։

Մարմնին կոյտը վլաւ ցած պատի մը տակ եւ տղան փղձկեցաւ աղմուկով, զնցումներով, անդնդախոր անձկութեամբ։ Կ'որոշուէին բառեր։

— Սո'ւտ է, սո'ւտ է . . . ես չեմ մեռած, ես գեռ կրնամ . . . յուսալ . . . ես գեռ . . . կրնամ սիրել . . . կ'ուզեմ սիրել, սուտ է . . . այս ձայները ամբողջ . . . ինձմէ է որ կ'ելլան . . . ես եմ . . . խօսողը միայն ես եմ . . . տարակուսեցայ . . . անդէնական չկա՛յ . . . մայրիկէլ, մայրիկ . . . զաղեցէք սա զլուիս . . . ես շա՛տ եմ տառապեր, շատ եմ շարչարուեր . . . շա՛տ . . . ես շա՛տ եմ . . .

Լացաւ գառնօրէն։

Շողիքը կ'իջնար իր ձեռքին վրայ։ Գիշեր։

ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ
Փարիզ